

ՍԱՂԻԿ շաբաթը երկու ան-
դամ կը հրատարակուի ջորեք-
շաբաթի եւ շաբաթ օրերն : —
Տարեկան բաժանորդագրութեան
դին է 100 զրուշ արծաթ : —
Վեցամսեայն 50 . — Գաւառաց
համար 115 զրուշ : — Վեցամ-
սեայ 60 . — Մանուցման տողը
5 զրուշ :



40 ՓԱՐԱ

ՀԱՆԴԵՍ

ՓԱՐԱ 40



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ամուսնական խնդիրներ . — Առաջին — Երթ
թատերական հասոլթ . — Պարահանդէս թէ
թատրոն . — Գիտակ ն (Պ. Սթէնլիի խուզար-
կութեան սկզբանապատճառը) — ծովովլուդամին
առողջապահութիւն (հախորդ թուէն) . —
Ասկէ աեկէ . — Առանձին տեսարաններ (Դրախո
մայի հետեւանքները) . — Գլշ էլլէնձէլէրի . —
Տիկին բանդարն վիպասանութիւն . — Մա-
նուցմունք :

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

(Նոխորդ Բառեն)

Նախորդ թուով մեր լայտնած գի-
տողութիւններէ բացայայտ կերեւի թէ
գրամօժիտի ընդհանրացման պատ-
ճառք ոչ թէ առօրին կենսական պէտ-
քերն են՝ որ անհամարեած են ընտան-
եաց ապրուստին համար . ալ առտը-
նին այն կարգ մը բոլորովին աւելորդ-
ծախքերը , որ պարզապէս շռալլու-
թիւն են , և , հետեւաբար հակառակ
տնտեսագիտական տարրական սկզբ-
րանց :

Ոչ ոք ամուսնացեալ երիտասարդ
կարող եղած է իւր ընդունած փոքր
կամ մեծաքանակ գրամօժիտն բար-
դել իւր գրամագլխին վրայ , այլ , ընդ-
հակառակն , իւր գրամագլխին շատ
բան զեղչած է գոհացնելու համար
առտնին կարգ մաւելորդ պէտքերը
և կամ իւր կնոջ բաղձանքները , որ
սակայն անվերջ են :

Այս մասին օրինտկներն զրեթէ
այնքան բազմաթիւ են , որ կրնանք
ըսել թէ բացառութիւնք դունուրեք
կը տեսնուին , և թէ այնքան պերճա-
խոս են , զորս մատնանիշ ընելու բը-
նաւ հարկ չկայ :

Բարերազդ պէտք է համարի ին-
քինք այն երիտասարդ , եթէ իւր ըն-
դունած գրամօժիտն սպառելէ յետոյ
կրցած է պահել իւր գրամագլուխը
պահպանել՝ իւր վարկը . շարունակել
իւր գործը և վայելել ամուսնական եր-
ջանկութիւն :

Վերջապէս , ի՞նչ տեսակէտով ալ
որ քննենք զինդիրը — բարոյական
թէ տնտեսական — գրամօժիտի գաղա-
փարը բնաւ յանձնարարելի չէ . իսկ
նորա բարձումը շատ օգտակար է ա-
մեն պարագայիւք :

Բայց այս բան կախում ունի ըն-
տանեաց մէջ աւելորդ ծախքերու բար-
ձուելէն . որով պիտի գիւրանալ ա-
մուսնութիւնը : վասն զի նոյն աւելորդ
ծախքերն են գլխաւոր արգելք ամուս-
նութեան , որմէ կը խրացին բազում
երիտասարդներ և կամ գրամօժիտի
պահանջում կը ընեն , որ սակայն , ի՞նչ
պէս դիտել տուինք , ամուսնութիւնը
գիւրացնող միջոց մը չէ :

Ուրիշ առարկութիւն մ'ալ :

Ենթագրենք որ հարիւրին 10ը զըտ-
նուին այնպիսի ծնողք , որ կարենան
իւրեանց մէկէ աւելի աղջկանց գրա-
մօժիտ տալ . բայց ի՞նչ պիտի ընեն

Որ եւ է նամակ կամ գրութիւն
պէտք է ուղղել :

Առ Արտօնատէր և Տնօրէն
ԱՆՏՕՆ ՍԱԳԱՅԵԱՆ
Էսկի Զաղթէլէ ճատուեփ
նշան էք . Պէրպէրեանի Տպա-
րան :

Խմբագրութեան յանձնուած
շըութիւնը եւ չեն տրուեր :

մացեալ իննուունն , որ իւրեանց մէկէ
աւելի աղջկանց գրամօժիտ հայթայ-
թելու անկարող են , և եթէ կոտրէ
թափէ և իր մէկ աղջիկն ամուսնացնէ ,
իր միւս աղջկանց համար ի՞նչ ընէ ,

Միւսներն ի հարկէ պիտի զրկուին ,
ինչպէս պիտի զրկուին նաեւ իւր ա-
րու զաւակներ ժառանգութեան իրա-
ւունքէ :

Սակայն շքէնտ կոշուածը թո՛ զայն-
քան թեթեւ չկշռէ ; վասն զի շատ տը-
հածելի ֆիղիդական հետեւանքներ
ալ ունի :

Ծնողք մը ենթագրենք որ հազիւ
կրցաւ գրամօժիտով ամուսնացնել իւր
մէկ աղջիկն և միւսները չկրցաւ նոյն
միջոցով ամուսնացնել , որ մացին . Այդ
մացողները նոյնպէս սիրտ և զգացում
կը կրեն և տեսնելով թէ իւրեանց ծը-
նողք ամուսնացուցին իրենց քոյրը
գրամօժիտով , արդեօք սրտաբեկու-
թիւն չպիտի պատճառի և թէ ո՛րպիսի
տխուր ու անհաճոյ հետեւանքներ
յառաջ չպիտի գան . հետեւանքներ ,
որ կրնան բարոյական և ֆիղիդական
լինիլ :

Ի՞նչպէս կ'երեւալ , ինդիրն հոս
բոլորովին կը փոխէ իր գոյնը և շատ
տարբեր տեսաբաններ կը ներկայէ ի
նկատառութիւն ընկերաբանից :

Պէտք է յարել նաւու թէ ալս մա-
սին բժշկակական աշխարհի կարծիքն
ալ իր մեծ տեղն ունի :

Պարտինք ուշագրութեան առնուլ

այս պարագաներ, քանի որ ինդիրը ընդհանուր է և խղճամիտ հրապարակագրի մալ պարտաւորութիւնն է հանրային ինդրոց մէջ հեռանկատիւնել և բոլոր յարակից պարագաները լրջօրէն և շատ խնամով քննել, բնաւ չխարուիլ արտաքին երեւոյթներէ և իւր տեսութիւն չհիմնել եւրապական կենաց, բարուց, ոռվորութեանց և դըրութեան վրայ, քանի որ մենք ունինք մեր ազգային ուրոյն կեանքը, բարք և ոռվորութիւններ, որ եթէ եւրապականին հետեւելու ունախամառութեամբ այսօր զեղաներ են, մեր պարագը պէտք է լինի հանրութիւնն զգուշացնել այն ամեն օտարամուտ ոռվորութիւններէ՝ որոց հասուցած զնանք այնքան ակներեւ են:

Արդ. քննենք ուրեմն, թէ ի՞նչ է-էին Հայուն ամուսնական պայմանք յանցելում:

Բայց այդ քննութենէ առաջ, որ այնքան կարեւոր է օրուան ինդրոյն առթիւ, երկու խօսք ալ հետեւեալ պարագալից նկատմամբ ընենք, որ նոյնպէս դրամօժիտի կը վերաբերին:

Կան այնպիսիներ, որոց գործը ներքնապէս աւրուած է, սակայն արտաքուստ յայտնի չեն ըներ, փայլուն գիրք ունենալ կը ձեւացնեն, որպէս զի հարուստ դրամօժիտով ամուսնութիւն մը կնքեն, և երբ յաջողին անմիջապէս երեւան կուգայ իրենց բուն գոյնը, գաւաթին յատակը կ'երեւի, վասն զի իւր ընդունած դրամօժիտով ամուսնութիւն մը կնքեն, և ահա աղջկան հայրը կ'ըսէր՝ «Ամուսնացեալ մարդը կնոջ մը և ծնանելիք զաւակաց նիւթական ու ֆիզիգական բարեկեցութիւնն և դաստիարակութեան միջոցաւ ալ իմացական և բարոյական բարեկեցութիւնն հոգալու պարտաւորութիւնները կ'ստանձնէ: Այս պարտաւորութեանց կատարման մէջ դրամական միջոցք յմեծ տեղ կը բնանեն: Ապագայ ընտանեաց ապրուստը կանխաւ քիչ շատ ապահովել ամուսնացող երիտասարդին համար նըկատելի կարեւոր պայմանաց մին է ի հարկէ: Քաղաքակիրթ ազգեր կ'ըսեն թէ այս բեռք միայն երիտասարդին համար նըկատելի կարեւոր պայմանաց մին է ի հարկէ: Համար նըկատելի ազգայիններէն կիւլպէսկեան Ազնուաշուք Սարգիս էֆէնտիի, որ, ինչպէս յայտնի է, Հայագագի առաջնակարգ վաճառականաց դասուն երիցագոյն անդամն է և հանրածանօթ իւր բարեգործութիւնները վկանէ իւկ փեսան:

Այսպիսի գէպքեր եւս նուազ չեն. քանի որ դրամօժիտով ամուսնութիւնը պարզապէս առեւտուրի կերպարան առած է, և առուտուրն մէջ ալ անակնունելի չէ եթէ խարէութիւն մտնէ:

Այսպիսի յայտնի է թէ կատարուած բանը միշտ զրկանք է ծնողաց միւս զաւկներուն:

Ինչու չըսենք նաեւ այս առթիւ թէ դրամօժիտով ամուսնութիւնը շարժառիթ է նաեւ անյարմար ամուսնութեան, որմէ յաճախ ծագում կ'առնուն բարոյական ծանրակշիռ հետե-

ւանքներ, որ անծանօթ իրողութիւններ չեն:

Արդեօք բնականի հակառակ չէ որ երիտասարդ մը համակրի իւր կը նոջ, որոյ տարիքը իրմէ մեծ է, գեղանի չէ, սակայն դրամ ունի և ինք ամուսնանայ է միայն դրամին համար, և այս պարագայի մէջ յայտնի է թէ այդ դրամն իբր դրամագլուխ որպիսի բաներու կը ծառայէ . . . :

Ասոնք անժխտի իրողութիւններ են, որ տեղի կունենան դրամօժիտով ամուսնութիւնը իբր առուտուր նկատելէ, և այլք թո՛ղ ինչ կուզեն ըսեն, ի՞նչ տեսակ տրամաբանութիւն կուզեն ընեն, և ժամանակին յարմարելու համար՝ ի՞նչ մեկնութիւն կուզեն թո՛ղ տան դրամօժիտով ամուսնութեան, բայց այսքան բացալայտ իրողութիւններու առաջ պարզապէս առուտուր մէկ, որով մարդ ինքզինք կամովին կը վաճառէ և այլ եւս կը լինի իւր կնոջ բարոյական ստրուկը, որ պարտի գոհացնել նորա պահանջները:

Արդեօք ա'լս է ամուսնութեան մէջ դրամին կատարած դեռը, զոր կը փաստաբանէր նոյն թերթ, և որ իբր ջատագովութիւն իւր պաշտպանած անպաշտպանելի դատին կ'ըսէր՝ «Ամուսնացեալ մարդը կնոջ մը և ծնանելիք զաւակաց նիւթական ու ֆիզիգական բարեկեցութիւնն և դաստիարակութեան միջոցաւ ալ իմացական և բարոյական բարեկեցութիւնն հոգալու պարտաւորութիւնները կ'ստանձնէ: Այս պարտաւորութեանց կատարման մէջ դրամական միջոցք յմեծ տեղ կը բնանեն: Ապագայ ընտանեաց ապրուստը կանխաւ քիչ շատ ապահովել ամուսնացող երիտասարդին համար նըկատելի կարեւոր պայմանաց մին է ի հարկէ: Քաղաքակիրթ ազգեր կ'ըսեն թէ այս բեռք միայն երիտասարդին համար նըկատելի պէտք չէ թողուր:

Եւ այս տարօրինակ վարդապետութենէ կը փորձուի հետեւցնել թէ դըրամօժիտի գաղափարն ընդունելի լուկը ունք է, զոր պարզապէս կը յանձնուարէ:

Բայց այս քննութեամբ և դիտութիւններով, զորս ըլքինք այս սիւնակաց մէջ, դրամօժիտն կը ծառայէ ունախասիրութիւններ գոհացնելու, ընտանեաց աւելորդ ծախուց սրտամաշ

հոգեր ստանձնելու և առաջ բերելու այն անթիւ զեղծումներ, որ ակներեւ են և զորս մեր տեսութեան ընդարձակորէն առարկայ ընել բնաւ անգութութեաց չդատապահինք:

Արդ, նոյն վարդապետութիւն իրաց վիճակին դարձան լինելէ խիստ հեռի է, վասն զի կը պարունակէ այնպիսի կէտեր, որ թէ արեւելեան կեանքի, բարուց և ոռվորութեան բընաւ չեն պատշաճիր, և թէ մանաւանդ կեցած զեղծումները քաջալերելու կը ծառայէ, վասն զի կանայք ընդհանրապէս պահանջող են երբ վեճարեն:

Հետեւաբար, դրամօժիտով ամուսնութիւնը, որպիսամարդիք նկատմար, նաեւ բնաւ օգտակար չէ այն պատճառներու տեսութեամբ և այն բազմաթիւ հետեւութիւններով, զորս յընթացու մեր այս յօդուածին ընդարձակորէն բացատրեցինք:

Արդ, քիչ մ'ալ մէկդի ընելով քաղաքակիրթ ազգաց ըսածները, լսենք մեր նախնեաց կարծիքը նկատմամբ ամուսնութեան. և տեսնենք մէջ յանցելումն ի՞նչ են եղեր պայմանք Հայուն ամուսնութեան:

(Գոյլ անգամ)

ԱՍՏԻՃԱՆ

Մեծաւ գոհութեամբ կը ծանուցանենք թէ Վեհ. Սուլթանը բարեհաճած է Միւթէմայիզի աստիճան շնորհել մեր երեւելի ազգայիններէն կիւլպէսկեան Ազնուաշուք Սարգիս էֆէնտիի, որ, ինչպէս յայտնի է, Հայագագի առաջնակարգ վաճառականաց դասուն երիցագոյն անդամն է և հանրածանօթ իւր բարեգործութիւնները վկանէ:

Կը փութանք այս առթիւ յայտնել մեր ջերմ շնորհաւորութիւններն առ Աղնուա. Սարգիս էֆէնտի և կ'վեհափառութեան կողմէ իրեն նուիւեալ այս պատույն համար:

ԵՐԹ

Եղիպատոսի Առաջնորդ իզմիրեան Գեր. Տ. Մատթէսոս Ս. Արքեպիսկոպոս այս չորեքշաբթի օր մեկնեցաւ մայրաքաղաքէս պահանջնեղին՝ Ե-

գիպտոս երթալու համար, ուր այնքան անհամբերութեամբ կ'սպասէին տեսնել տեղոյն ազգայինք իւրեանց սիրեցեալ առաջնորդին վերադարձը:

ԳԱՏԸ ԳԻՒՂԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Գոհութեամբ կ'իմանանք թէ անցեալ կիւրակէ գիշեր ի նպաստ Գատըգի աղքատաց տրուած ներկայացաւմէն 60 ոսկւոյ չափ հասոյթ գոյացեր է:

ՊԱՐԱՀԱՆԴԵՍ ԹԷ ԹԱՏՐՈՆ

ԱԴԱՄԵԱՆ Ի ԳԱՏԸ-ԳԻՒՂԻ

Կիրակի գիշեր Գատը-գիւղցւոյն համար ուրախառիթ գիշեր մ'եղաւ:

Պ. Ադամեան Պոլիս գալէն ի վեր առաջին անգամ էր որ զինք տեսայ. թէեւ ուրիշ անգամներ շքեղ ներկայացումներ տուած էր, բայց զանազան պատճառներ զիս արդիլեցիններկայ գտնուելէ. այս անգամ բաղդսյալող զնաց.

Գատը-գիւղի ազգայինք մեծաւ մասամբ՝ ուրախութեամբ կը գիմէին տեղոյս թատրոնն, ուր հոչակաւոր գերասանն երկրորդ անգամ կուգարոգեւորել զմեզ:

Զպիտի ջանամ և ոչ նկարագիր մը ընել Պ. Ադամեանի ներկայացման նը-կատմամբ, կը բաւականանամ միտյն ըսելով թէ կիրակի գիշերուան ներկայացումը մեր ամենուս վրայ շատ լաւ տպաւորութիւն մ'ըրաւ: Կատարեալ գերասանի մը տիպարն երեւցաւ ինձ: Տեսած էի յնրոպա (յԱնգլիա) ճարտար գերասաններ, բայց երբէք չտեսայ նոցա մէջ Պ. Ադամեանի ճարտարութիւնը, զոր ազգային հպարտութեամբ կը խոստովանիմ: Պարծանք մ'է Հայուն համար ունենալ այնպիսի անձ մը. որ իւր արուեստին տաղանդով և ճարտարութեամբ գիտէ, յուղել սիրտերը, շարժել, յափշտակել, գրաւել, զարթուցանել զգացումներն և ընել զայս ամենայն շատ բնական կերպով:

Կարծեմ առած մ'է թէ որչափ մարդ այնքան գաղափար. իայդ գիշեր խորհեցալ թէ փոխանակ այն պա-

րահանդէսներու որ կը տրուին ի նը-պաստ բարենպատակ ընկերութեանց, կրնայ թատերական ներկայացումներ տրուիլ այն տեսութեամբ թէ՝ թատ-րոնը բարոյական գպրոց մ'է. որ շատ յարմար կուգայ նպատակին:

Բացատրելու հարկ չկայ թէ թատ-րոնն անհամեատ առաւելութիւններ և շատ բարոյական արդիւնք ունի պարահանդէսէ, բայց պիտի ըսեն թէ քա-նի որ եւրոպա կը յարգէ զայն, ըսելէ լաւ բան մ'է (բայց գիտելի է դի թէ եւրոպա մանաւանդ Գաղիա ինչո՞ւ հը-նարած են պարահանդէսը. ասոր պատասխանը հրապարակաւ չենք կարող տալ): բայց եւրոպացւոց ամեն սովորութիւնները լաւ են. պէտք է մեզ համար եւրոպական ազգաց ամեն ոո. վորութեանց և կենաց հետեւիլ: Զանց կը նենք թուել այն մեծամեծ վլանները և արդիւնքները՝ որ բարոյական և նիւթական տեսակէտիւ յայտնի են, զորս յառաջ կը բերէ պարահանդէսը, որ նպատակայարմար չէ ի նպաստ բարենպատակ ձեռնարկութեանց:

Գանք թատերական ներկայացման—պատկեր մէս սա կամ լաւ եւս է ըսել հայելի մը որոյ մէջ կը տեսնեմք մեր թերութիւններն, մեր յոռի բնաւորութիւնք, և ասով կը ջանամք ուղղել զայնս:

Ազգայնոց կը թողումք բաղդատել տուաւելութիւնն թատրոնի ու պարահանդէսի միջեւ: Տարակոյս չկայ թէ բաղդատութեան արդիւնքը նպաստաւոր պիտի ըլլայ թատերական ներկայացման, որմէ մեր ժողովուրդը բարոյապէս պիտի օգտուի ի փոխարէն իւր յումային. զոր կուտայ ի նպաստազգային բարենպատակ ձեռնարկութեանց:

Պիտի առարկուի թէ պարահանդէսն աւելի արդիւնք կը բերէ քան թէ թատրոնը:

Ներուի մեզ պտտասխանել թէ ամեն անոնք որ աւելի գումարներ կը նուիրեն, ոչ թէ պարահանդէսի համար է: այլ յօգուտ նոյն բարենպատակ ձեռնարկութեանց:

Բանի որ այսպէս է, ուրեմն փորձենք անգամ մ'ալ թատրոնը՝ տեսնելու համար թէ արդեօք տարբերութիւն մը կը նէսէ պարահանդէսէ. որոյ համար աւելի ծախք կը լինի և ազ-

գայնոց քսակէն ալ այս պատճառաւ շատ աւելի ստակ կելլէ, որ օտար քը-սակները լեցնելու կը ծառայէ. մինչդեռ ի նպաստ բարենպատակ ձեռ նարկութեանց թատերական երեկոյիթի ներկայ գտնուելու համար մարդ չըս որպուիր շուալ ծախքեր ընելու իւր ընտանեաց արդուզարդին և զգեստուց համար.

ՊԵՏՐՈՍ Կ. ՀԱՄԱՐՄԱՆ 13 գեկտ. 89
Գատը-գիւղ

ԳԻՏԱԿԱՆ

Վերջին ժամանակներս շատ խօսուեցաւ աշխարհահռչակ երկրախոյզ Պ. Սթէնլիի վրայ, որուն գրեթէ ամբողջ կեանքը նկարագրուեցաւ թէ եւրոպական և թէ մեր երկրի լրագրաց մէջ: Ուստի հետագայ յօգուածն ալ, որ վերոյիշեալ անվեհեր խուզարկուին ձեռնարկութեան սկզբնապատճառն եղոծ է, կարեւոր կը համարիմ տալ ի հրատարակութիւն՝ քաղելով եւրոպական լրագրէ:

Յ. Մ. Ա.

Թէ բնակէն եւս և ի բնտէր Լեզնէննան:

1869 տարւոյ հոկտեմբեր 16ին Մտարիտ էի, ոը լա Դուռաւ փողոցը, ուր հասեր էի Վալէնցիայի կոտորածէն գառնալով: Առաւոտեան ժամը տասնին իշակօթ պաշտօնական թուղթ մը ինձ յանձնեց, որոց մէջ հետեւեալ բառերը գտայ: «Փարիզ հասէք, կարեւոր գործեր,» Հեռագիրը ժամս կորտոն Պէննէթի որդիէն էր, տնօրէն նէւեօր+Հերլուի:

Երեք ժամէն ճամբայ ելայ. Ստիպեալ լինելով ի Պայոն կանգ առնուլ, յաջորդ իրիկուն միայն կրցայ Փարիզ հասնիլ: Ուղղակի կրանթ-0թէլ գնացի և Մ. Պէննէթի գուուը զարկի:

—Մտէք, ըստ ձայն մը:

Մ. Պէննէթմթը իւր անկողնոյն մէջ գտայ:

—Ո՞վ էք գուոք, հարցուց ինձ.

—ՈՇէնլի:

—ՈՇ այս: Աթոռ մը առէք, ձեզ յանձնելու կարեւոր պաշտօն մը ունիմ:

Գիշերազգեստը ուսերուն վրայ քա-

շեց և ըսաւ ինձ զօրեղ ձայնով։
—Ուր կը կարծէք որ լինի Լէվին-
կոմժոն։
—իրաւ որ, տէր իմ, իրմէ տեղե-
կութիւն մը անգամ չունիմ։
—Կը կարծէք որ մեռած լինի.
—Գուցէ այս, կամ, թերեւս ոչ։
—Ես կը կարծեմ թէ կ'ապրի, պի-
տի գտնուի և զքեղ զինքը փոտուելու
կը դրկեմ։
—Տէր իմ, աչքի առջեւ առած էք
ճամբու ծախքը։

—Նախ 25,000 ֆրանգ պիտի առ-
նէք. երբ հատնին առոնք, նոյնչափ
գումարի փոխանակագիր մը պիտի
քաշէք, վերջը երրորդ մը և այսպէս
շարունակաբոր . . բայց գտէք Լիվին-
կոմժոնը։
—Աւզգակի՞ պիտի երթամ Լիվին-
կոմժոնը փնտռելու։

—Ոչ. Սուէզի ջրանցքի բացման
ներկայ գտնուելէ վերջ՝ պիտի իջնէք
Նեղոսի վրայ Լսեցի որ Պագիր Վ'րին
Եգիպտոս կերթայ, լաւ տեղեկութիւն
առէք իւր արտածութեանց մասին։
Երբ գետը հասնիք, գրի առնէք ինչ
որ շահաւոր է ճամբորդի մը։ Մեզ
ուղղեցոյց մը պիտի յօրինէք—գործ-
նական ուղղեցոյց մը—պիտի գրէք ինչ
կայ տեսնելու արժանի և թէ սրոնք
են զանոնք տեսնելու միջոցները։ Ա-
սոնցմէ վերջ՝ պիտի երթաք երուսա-
ղէմ կ'ըսեն թէ վառուէն նաւապետը
հոն կարեւոր գիւտեր կընէ։ Վերջը և
Պոլիս և ապա . . տեսնենք քիչ մը։—
Խըիմ պիտի անցնիք, պիտի այցելէք
իւր պատերազմական դաշտերը։ յետոյ
պիտի երթաք կաւկասիա, մինչեւ կաս-
պից ծով։ կ'ըսեն թէ հոն մեծ շար-
ժում կայ ռուսական արտածութեան
գէպ ի Խիվա։ Յետոյ պիտի երթաք
Հնդկաստան՝ անցնելով Պարսկաստա-
նէն, շահեկան նամակ մը պիտի գրէք։
Պերսեպոլիսն։ Պաղտատ ձեր ճամբուն
վրայ պիտի ըլլայ, անկէց մեզի նամակ
ներ գրեցէք։ Երբ Հնդկաստան հաս-
նիք, նաւ նատեցէք և գնացէք Լիվին-
կոմժոնին հետ միանալու։ Հարցուփորձ
ըրէք թերեւս նա Զանզիպար երթա-
լու համար ճամբայ ելած լինի։ եթէ
չէ, սերսերը գացէք, փոտուեցէք զնա
մինչեւ որ գտնաք, Տեղեկութիւն առէք
իւր ըրած խուզարկութեանց մասին,
Առ այժմ գիշեր բարի։ Տէրը թող ձեզ
հետ լինի։

—Գիշեր բարի, պիտի ընեմ ինչ որ
կը ներէ մարդուս բնութիւնը, յաւել-
ցուցի ես, և այս գործին մէջ, զոր
կ'երթամ կատարելու, թող Աստուած
ինձ օգնական լինի։

(Թարմ)

Օթէնի

8. Մ. 0.

ԺՈՂՈՎՐԴԱՑԻՆ ԱՌՈՂՋՈՂԱՀՈՒԹԻՒՆ

Բ.

Խմելու եղանակն

(Նախորդ նուեն)

Քրանած ենք. կամ սաստիկ տաք-
ցած . պաղ ջուր, կամ, պազպազկ և
կամ զովացուցիչ ըմպելի մը կը խմենք։
Պաղութիւնը մեր մարմնոյն մէջ կ, մըտ-
նէ և արիւնը կը զրկէ մորթին մակե-
րեսին կողմը, արեան այդ յանկարծա-
կան մղումէն յառաջ կուզայ ի հարկէ
ջերմութիւն մը որ կարտագրէ քրտին-
քըն։ Եթէ քրտինքն սաստիկ լինի, ա-
նոր չողիացումն ալ արագ ժամանակի
մը մէջ պիտի կատարուի և մարմնոյն
մէջ յառաջ պիտի գայ ընդհանուր պա-
զութիւն մը և այն ատեն կրնան ծնիլ
ամեն վտանգաբար հիւանդութիւններն
թոքատապ, ժանտատեն, գ և այլն,

Բայց ներս մտած ջուրն չէ՝ որ իւր
վտանգն կը յարուցանէ, այլ խմենէն
վերջ մեր քրտնած ժամանակ, արտա-
քին օդին ազգեցութեան ներքեւ ըր-
նալն է։ Ամէն վտանգ անյայտ կը լինի,
եթէ փոխանակ անշարժութեան մէջ
լինելու, շարժենք, քալենք, ցատկենք,
և այլն։ Նարժումը կրկին ջերմութիւն
և քրտինք մը կը շնորհէ մեր մարմնոյն
լինդհանրապէս այս եղանակաւ պա-
րասրահներու մէջ կը յաջողինք բոլո-
րովին քրտնաթոր պաղպազակներ ճա-
շակել, եթէ վերջը շարունակենք մեր
խաղերը, մեր պարերը . . .

Արդարեւ, պալ ըմպելեաց գոր-
ծածութիւնք մարմնէն գուրս կը հանէ
մեծ քանակութեամբ ջերմութիւն, ա-
մէն անոնք որ ընտանի են բը-
նագիտական ամենապարզ օրինաց,
շատ լաւ գիտեն թէ՝ ջերմութիւն և
զօրութիւն միւնոյն բանն են, մարմնէն
երբ ջերմութիւնը գուրս կ'ելնէ, ան-
պատճառ մարմնը կը տկարանայ։ ա-
մէն անգամ որ գաւաթը մեր բերնին
ներկայացնենք պարպելու համար զայն,

դիտնալու ենք թէ որոշ քանակութեամբ
զօրութիւն մը կը կորուսանենք նոյն
միջոցին, ինչու զինեմոլները շեն կըր-
նար հանդարտ կենալ իրենց ոտներուն
վրայ . չշափազանց խմելը տկարու.
թիւն յառաջ կը բերէ։

Ուրեմն եթէ կուզէք զովանալ,
օգտակար իրատ մը տամ ձեզ պաղ
ըմպելիներ գործածեցէք. հանդար
տարար խմեցէք և կարելի, եղածին
չափ նուազ։ Քրանած վիճակի մէջ խը-
մելնէդ յետոյ, օդոյ հոսանքներէ հե-
ռացէք և միշտ շարժեցէք, Եթէ իւը
մելու ցանկութիւնը իւը ոովորական
չափէն աւելի լինի։ այդ ենթաթեան
գարման մը տանելու համար, պէտք է
լորձունքի քանակութիւնը մեծցնել,
ոստնի թթու շաքար մը կայդքարի մը
նման ձեր բերնին մէջ հալեցուցէք։
Հիւանդութիւնը ամենէն աւելի տկար
գործարաններուն կը մօտենայ, անդամ
մ'եւս կը կրկնենք՝ չափէ դուրս երբ
խմէք, վատահ եղէք թէ՝ կը տկարա-
նաք։

Գ. Մ. Մ 0 Զ Ե Ա Ն



Աշխարհագրութեան գասատու մը
կը հարցունէ իւը աշակերտին։
Պարոն, Պատուցեալ Ովկիանոսը
ուր է։

—Մեր տունը, միւսիւ, կը պատա-
խանէ։

* * *
Կերեցէք, Յակոբիկ պաղա, գիտնա-
լու համար կը հարցունեմ թէ ձեր
անուան ուուրէն այս գիշեր թէ վաղ
գիշեր պիտի կատարէք։

—Ոչ այս գիշեր և ոչ վաղ գիշեր,
վասն զի հիմա պարիթ է։

ԱՌԾՆԻՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ

(Դեկտօնյան հետեւանդները)

(Նախորդ նուեն)

Ամբակում աղան որ մինչեւ այն ա-
տեն հաղեւթէ համբերած էր, մէկէն
ոտքի ելաւ, բռնեց՝ տիկնողը ձեռքէն

ու պինդ մը քաշելով բաղմոցին վրայ հրեց. իսկ Պ. Սիստին ալ սաստիկ կից մը տալով գուռնէն գուրս ըրաւ և սաստիկ զայրացած գոչեց, որիկա՞ , շուտ տունէս գուրս ելիր. գլուխդ առնի քու բանաստեղծութիւնդ ալ, քու գիտցածդ ալ, մի՛ կենար, հիմա քու ոսկորներդ կը կոտրտեմ ու այնպէս տունէն գուրս կ'ընեմ :

Տիկին Ամբակում առիւծի նման տեղէն ցատկեց և շատ սպառնական շեշտով մը գոչեց՝

— Դուն կորսուէ ու աչքիս մ'երեւար, շո՛ւտ, շո՛ւտ, անպիտա՞ն, կո՛շտ, կոպի՞տ անկի՞թ, ի՞նչ իրաւունք ունի ատանկ ծանր սախատինք մ'ընելու:

Ամբ. — Ե՞ն կորսուիմ:

Տիկին Ամբ. — Այո՛, այո՛, գուն, քեզի կ'ըսեմ:

Պ. Սիստ. — Այո՛. պարոն, ձեզի կը սէ, չէ՞ք իմանար:

Ամբ. — Դուն տակաւին հո՞ս:

Տիկին Ամբ. — Այդ քու գիտնալիք բանդ չէ:

Պ. Սիստ. — Տիկինը իրաւունք ունի. շատ կոշտութեամբ վարուեցար. որ հարկաւ ներելի չէ:

Ամբ. — Սակայն հիմա պիտի խենդենամ. քեզի կըսեմ, պարոն. գուրս պիտի ենես:

Տիկին Ամբ. — Ան գուրս պիտի չելլէ. բանաստեղծութիւն դաս պիտի առնեմ. ի՞նչ գուն, պէտք է որ անմիջապէս գուրս ելեա. իմացա՞ր:

Ամբ. — Բայց ես քու ամուսինդ եմ,

Տիկին Ամբ. — Զեմ ուզեր, չեմ ուղեր:

Ամբ. — Զո՞վ չես ուզեր,

Տիկին Ամբ. — Զքեզ.

Պ. Սիստ. — Զեզի կըսէ, պարոն Ամբակում. տիկինը մի՛ բարկացնէք. քազաքավարութեան գէմէ, քիչ մը գուրս ելէք, ի՞նչ կըլլայ,

Ամբ. — Սաստիկ բարկութինէս կը գողամ կոր. հիմա պիտի բգետեմ զքեզ, պարո՞ն, տակաւին կը յանդգնի՞ս հոս մնալ:

Պ. Սիստ. — Մի՛ զայրանաք, Ամբակում էֆէնտի, հոս բարկանալու բան չկայ, տիկինը բանաստեղծութեան սիրահար է եղեր, միթէ ամօթ է. պարծանք է ձեզի. Մայտայի ազնուաշուք հեղինակն ալ տիկին մ'է, որ փառք է

մեր Ազգին.

Ամբ. — Ես կայտա մայտա չիտեմ. կին մը իրաւունք չունի առանց իւր ամուսնոյն հաւանութեանը բանաստեղծութիւն է ի՞նչ խառախատայ է սորվելու:

Տիկին Ամբ. — Անիկա քեզի պէս բարբարոս ամուսիններու համար է, որ թէ կնիկնուն փարաները կառնեն և թէ իշխանութիւն բանեցնել կուզեն՝ բայց հիմա ազտառութիւն է, խելքդ գլուխդ ժողվէ:

Ամբ. — Իմ խելքս գլուխս է, ես խենդ չեմ:

Պ. Սիստ. — Այո՛, Ամբակում աղա, հիմա ազտառութիւն է:

Տիկին Ամբ. — Կանայք աղատ են:

Պ. Սիստ. — Մայտա ալ ճիշդ. Հայ կանանց ազտառութեան վրայ կը խօսի:

Տիկին Ամբ. Ինչո՞ւ աղատ չւլլան, բանի որ գրամօժիտ ալ կուտան:

Պ. Սիստ. — Դրամօժիտը կանանց ազտառութեան անցագիրն է:

Տիկին Ամբ. — Իսկ ամուսիններու ստրկութեան վեռադիրը:

Պ. Սիստ. — Տիկինը շատ լաւ բացատրեց. կը չնորհաւորեմ զձեզ, Ամբակում էֆէնտի. որ ասանկ խելացի տիկին մ'ունինք, որուն յարգը պէտք է որ գիտնաք:

Ամբ. — Ի՞նչեր կը լսեմ. միթէ այս տեսակ բանե՞ր կը սորվեցնեն աղջիկներուն մէջ:

Պ. Սիստ. — Ասոնք շատ բարձր գաղափարներ ու շատ բարձր սկզբունքներ են. միթէ գուրք եւրոպական քաղաքակրթութեան մասին տեղեկութիւն չունիք:

Ամբ. — Խւկիւտարէն Եւրոպայ, ալ գացինք:

Տիկին Ամբ. — Եթէ չհաւանեցար եւրոպական կրթութեան, ուրեմն ինչո՞ւ համար գրամօժիտով ամուսնութիւն կատարեցիր. Երիկմարդ չէք մի, բաներնուդ եկած ատենը կը հաւանիք. բաներնուդ չեկած ատենը չէք հաւանիք:

Պ. Սիստ. — Եատ ճշմարիտ է, տիկին ըսածը:

Ամբ. — Ի՞նչպէս հաւանիմ որ առած գրամօժիտիս քանի մը պատիկը ծախք ըրե, բայց բազնիքի թօխմախի պէս միշտ գլխուս կուտեմ թէ դրախօմա առեր եմ. մէյ մըն ալ ինծի հարցու-

ցէք, երանի՛ թէ բնաւ չառնէի. շատ սոսկալի կերպով վասուեցայ հիմակուան խելքս ըլլար նէ գրախօմայով չէի կարգուեր. թէ՛ աւելի ծախքեր շատ ըրի և թէ միշտ միհնէթի տակ կը գտնուիմ:

Պ. Սիստ. — Զէք դիտեր, Ամբակում էֆէնտի թէ կանայք միշտ պահանջող կրլան. երբ գրամ տան. ուստի, կանանց լրգուէն ազատելու մէկ հատիկ ճարր առանց գրամօժիտի ամուսնանալն է:

Տիկին Ամբ. — Տեսա՞ր ի՞նչ լաւ բացատրեց. գուն գարձեալ մի՛ հաւնիր րանաստեղծութեան:

Ամբ. — Թէ որ բանաստեղծութիւն ըսածնիդ ատիկա է, ես այսուհետեւ շատ պիտի հաւնիմ, և թէ կը փափագիմ որ ես ալ սորվիմ զայն, որպէս զի կարգուելու պատրաստուողներուն քարոզեմ թէ՛ մեծապատիւ Տեարը: գուք որ կը պատրաստուիք ամուսնանալու, դրախօմայով աղջիկ մ'առնէք, վասն զի գրախօման չէ թէ գրամագլուխիր մըն է, ալլ դրախօմայով ամուսնացող երիտասարդներուն ստրկութեան դատավճիռն է: և թէ միանգամայն անոնց գործը աւրուելուն պատճառ. վասն զի առած գրախօմաներնուդ հս բիւր խաթն ալ եթէ ծախք ընէք, գարձեալ չէք համար անհատնում աւելորդ ծախքերուն, միշտ միհնէթի տակ կը մնաք, ամուսնական երջանկութիւն չէք վայելեր, տուներնուդ մէջ միշտ խռովութիւն կունենաք, շուտով կը ծերանաք և թէ դրախօմա չունեցող շատ աղջիկներ տունը կը մնան:

Դուք ալ մեղք էք, անոնք ալ մեղք են:

ԱԶԴ

Ուրիշ առանին տեսարաններ գարձեալ պիտի հրատարակենք:

ԳԸԾ ԵՅԼԵՆՃԵԼԵՐԻ

(274 նոմերուան պատըլէ)

Միւսիւ Պալմիսիթ, Մանուկ ախպարը գուճաղընտա քիւր վէ էլլինտէքու-

րիւրլէ սալօնուն օրթասընտա կէօրտիւրտէ, բիւր զազապ օլարագ Մանուկ ախպարըն էլինտէն քէօրիւկիւ գարտըզը պիրլէ պէ հէրիփ: սէն տահա պէօյլէ ֆալցօլար էտմէտէն վազ կէչմէեէնէքսին, տէյիպ քէօրիւկիւ Մանուկ ախպարըն գաֆասընա էնտիրաի. Մանուկ ախպար պուհալսէն պիւսպիւթիւն շաշըրըպ, քիւրիւ գուճաղնտան պրագտըզը պիրլէ, քիւրտիր գըրըլըր վէ իշինտէ պուլունտն սու սալօնուն օրթասընտա եանըլըր:

Պու արա պիր գարկաշալրդ տըր պաշլար, քիմի ֆիոթանընըն էջէյինի թօրլամազա. քիմի իննէ սկարբինէլէրի նի վէ քիմի տախի չօրապլարընը սագլամագ իւզրէ սալօնտան դոչըլ օտանըն պիրինէ գարանարագ, սիւքիւթէ վարտըլար. Պաթիսթ, պու սիւքիւթէթի տէփ իթմէք նիւէթի իլէ.

Տուրուն գըզլար ֆալընըզա պագայըմ. պագըն նաորը կիւզէլ պուլուրում:

—Աֆէրիմ Պաթիսթ, նա էվէլ պէ. նիմքինէ պագ:

—Կէլ պագալըմ Լուցիկ աչ ավունունու, հա՛ . . սէնի գարագաշը պիր տիւշիւնեն վար ամա սէնին եիւրէլին օնուն իւսթիւնէ սըճագ տէյիլտիր. գարուլարտա կէզէն թօհափճըլարըն պիրինտէն պու կիւնլէրտէ քէնա պիր հապէր ալաճափսըն:

—Կէչէն կիւն հագիգ ճիտէն պիր քիւրէ ալտըմ սէքիզ զուրուշ պօրճում գալտը զահէր օնու իսթէյէնէք, պագըն պաշըմա կէլէնէ:

—Պէնիմքինէ տէ պագ:

—Սէնտէ կէլ պագալըմ Թագուկ, վա՛. սէն պիր զէնկին գօնա ալաճագ սըն:

—Զաթը էսնափ օլսա ալմամ քի. քէրօն տէնէխօ, շէօյլէ շիթմէ պէկիրլի Լանտօ գարումուն էօնիւնտէ տուրմալը:

—Արթըգ էոյլէսիտէ պիրազ գըթ պուլունուր:

—Եհ պէնի տէ էօյլէ պիրիսի ալըրս էվէնիրիմ:

—Դա թագուկ, սէն եիւրէկ թիւքէթմէ, ավուճուն նէ տէրսէ օ օլուր,

—Պաթիսթ պու թարափա կէլ :

—Ավու մատմազէլ կէլտիմ, աչըն պուճունուզը:

—Օ քի պիկիրսէմ եագընտա օլա-

ճա՞գ մը օնա պագ:

—Էֆէնտիմ, նէ քի օլաճագ, նէ քի օլաճաճագ. ֆագաթ պիր սարը տամամ օ իշին պիթմէսինէ չօդ զալրէթէ էտէօր:

—Եւ բէք թըպգը տօզրու տօզրու եա սէոյլէօր, գուզում միւսիւ Պամիսթ պու ֆալա պագմալը քիմտէն էօյրէնտինիզ:

—Պէնտէնիզ պու զէնահամը Պօհէմիատա էօյրէնտիմ, պու ֆալճըլըլդ օրատա պիթմիշ տիր. զաթը պուրտա. քի ֆալճը Զինկեանէլէր հէրսի Պօհէմիատան կէլմիշ տիր:

—Պանատա պագ:

—Կէլ պագալըմ Մառի, գա պու նէ գըսմէթիշ գըզըն, միւսիւլէր սէնի իշին պաելըլեօրլար:

—Զօդ շէյ, պու նէ վագըլթ օլուեօր քի պէնիմ հապէրիմ եօդ:

—Ցու՛ր . . տահա նէլէր նէլէր, պիր գումրալ պըլըլըլը ատամ սէնի իշին գարա սէվտաեա ուզրամըշ. ֆագաթ սօն սօնու սէվտիին սէնի ալտաթաճագ:

—Հանկը վագըլթ օլմամըշ տըր, շու էրքէքլէլի եօդ. մու, պիրէր պիրէր սույա սթմալը:

—Աման մատմազէլ պէնիմ գապահմըմ նէ տիր:

—Լագըրտըմ սիղի իշին տէյիլ:

—Եյ ամա՞ շիմտի սէնինքի ալտաթաճագ տէյի շիմտիտէն հապէր վէրիյօր, սէնտէ օնու պըրագ պաշգա պիր պաշգասընը պուլ, Պաթիսթ շու պէնիմ գըսմէթիմէ տէ պագ:

—Կէլ պագայըմ ֆառֆառա թէրէզ, վայ . . սէնին գօճան եագընտա էօլէնէք, պաշգա պիր կէնճ գօճաալաճագսըն ամա պիրազ բարասըզ օլաճագ:

—Ալլահ իշիթսին աղզընտան:

—Եյ պարիթ օլսուն. էօյլէ քօքօզ գօճայը ալմասամտա օլուր:

(Տէլուկ)

ԱՐՏՈՆԱՏԵՐ ԵՒ ՏՆՈՐԵՆ
ԱՆՏՈՆ ՍԱՔԱՆԱՆ

ԽՄԲԱԳԻՐ Մ. ԳԱՓԱԼՄԱՃԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Ծ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ր Ե Ա Ն

Հրատարակուեցալ ՀՆԴԱՐՉԱԿԱ

Օ Ր Ա Յ Ց Ո Յ Յ Յ

1890
ԹՈՒԱԿԱՆԻՒՆ

Ս Ե Փ Ս Կ Ա Ն Ո Ւ Բ Ի Ւ Խ Ի Ն

Ս. Փ Ր Կ Ձ Ա Զ Ի Ր Ա Վ Ա Ն Ո Յ Յ Ի Ն

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱԼՏԱՏԵԱՆ
(Առմենի)

Ներկայ ՏԱՐԻՈ ը ԵՆԴԱՐՃԱԿ ՕՐԱ-
ԳՈՒՅՋ ԽՈԽԱԳՈՅՆ Է Եւ կը բաղկա-
նայ 356 ԵՐԵԱԿ:

ԳՐԻ Յ Ա Ր Ա Հ

ԱԶԴ

Զալըքեան Պողոս Էֆէնտի էճզա-
հանէսի մաւգատտէմ Համիտիէ թիւր-
պէնինին սըրասընտա 38 նումէրոլու
տիւքեանտա իքէն: պու տէֆա թիւր-
պէի մէզքիւր գարշըլընտա զէպիլն
եանընտա 21 նումօրո իլէ մուրագգամ
տիւքեանա նագլ իտիլմիշ օլտուլուն-
տան րազպէթլու միւշտէրիէրօնէ իլան
օլունուր:

Ի Լ Ա Ն Ա Թ


Սէնէի սապըդ միսիլլու իննէ սազ
թագըլը բէնճէնպիհ. ճումաա. վէ
ճումաա էրթէսի կիւնլէրի սաաթ. 10
պուչուգտան կէնէնին սաաթ 5ինէ
գատար Գալաթատա վօյգուա գար-
ըրնտա մէշհուր Արթին աղանըն լո-
գանթասընտա իճրաի ահէնկ իտէճէկի
կիպի, Բանկալթիտէ համմամըն գար-
շըլընտա 11. Տիմթրաքինին կաղինո-
որնտա կիւնտիւգ սաաթ 9տան կիճէ-
նին սաաթ պէշինէ գատար իճրաի.
ահէնկ իտէճէք տիր:

Գալաթատա Արթին աղանըն լո-
գանթասընտա ֆիւրուխմ օլընան թա-
ամարըն նէֆասէթի վէ մէշըուպաթըն
էլլիկի մաալիւմ օլուպ. թէշրիփէ բազ-
պէթ պույուրաճագ զէվաթըն ֆիյաթ-
ճա աախի պուճատան պէօյլէ մէմսուն
իտիլմէրինէ սայ օլընաճազի իլան օ-
լունըր:

ՄԱՅԻՐ ԳՈՒՄԲԱՆԵԱԽՆԸ

ՌՈՒՊԱ ՍԱՂԱՋԱՍՏ

Պէտքաշար թիւնէկ գարշըլը
ՍԱԱՄՊՈԼ ՔիօՓՐԻՒ ՊԱԺԸ



Պէտքաշար ասումնար, գարըլար, սէլիքաննըլար, գըղըլար
մէ չօճռգլար իշխն հազըր մէ ըսմարլամա էնվայի բռապա-
լար, ֆանէլալար, չէմելիէլր, էմոհէլիէլր մէ դպրիհիւմ
Դպրիհիւմ,

Հէր ոն պէշ կիւնտէ մէկըիսէ մախտու մօտու տալլուր միւ-
րուս իսէնէք տիր,
Սաթէւսն անմէլին քեափթէսի ոկրինձի մէ տայսագլը
մէ այլզիւն մալլար տըլը
Մոյէր գումանեասընըն գախէսի տայմա կէթի մէ էշ-
վէ Մէր թ ՄԱԳ, տան իսպարէթ պուլուն նմուշ օլոսուզըն
միր զիարէթէ մաղարումընըն թէցլիք իսէն ըսպաթթուր
միւշանէրիւր մէ օրէնքէլը տիր,
Շիւպէ
ԻՄՔՆԵՑԵՐԻԹէ մէ ԳԱՀԻՐԻ
ԻԶՄԻՐ մէ ՄէԿԱՆԻԿ

Հայուէլին պադալլում ՄԱՅԻՐ

ԱԳՐԻՊԱՍ ՄԱԶԼՄԵԱՆ

ՆԵՐԿԱՎԱՇԱՌ ԶԱՆԱԶԱՆ ՏԵՍԱԿԵՐՈՒ

Դաւաթա Մահմետայէ գործ թիւ 48

Յէշեալ վաճառատան մէջ կը գտնուին աւելի տեսակ ընտիր ներկեր զանազան
սիսոյից համար, իւղաւի, պարզ, ու այլ և այլ գոյներով և դիմեած են տին վաճա-
րու բազմաթիւ յաճախորդք մինչև հիմա իւղաւ գոշ միացած են տին վաճա-
ռատան ապրանքներէն ։ ուստի, ապրակցու չկայ թէ գոշ սիստ ըլլան նաև ամեն-
անոնք որ դիմեն անդ, և դորձով համոզուին թէ ապրանքներն ստուգիւ ։ յահ-
նարարելի են ։

ՀԱՅ ԹԵԱՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ՊԱՀՃԵ ՊԱՓՈՒ

ՃԵԼԱՆ Պէց ԽԱՆԻՆ ՏԵԱԿ

նէ, ՃԱԼՐՈՒ, և ՀԱՄԱՆԱՐԵ,
Ա. յու վաճառատան ուն որ հաստատեալ է մի
քայլ տախիէ հէմէջ, իւր ուկրութեամբ,
պատուասորութիւնը և անխարդուն գոր-
ծանութեամբ մէջ անոն և համբաւ կը

— Ե, երբ կը նայի իր հիւանդները :
— Հիւանդ չի նայիր :
— Աւելի յաւ հիւանդաց համար : Բժիշկ մը
միշտ ճամբորգէ ։ . . . ինչ դառն կատակ :
— Ֆրէտէրիք իսկոյն փութաց բարեւել տան
տիրուհին : Սէղառինի ընդունելութիւնը քա-
ղաքավար, բայց ցուրտ եղաւ :
— Կարծեմ տիկինը զիս չի ճանչնար, ըստ
Տիւվասէլ . վասն զի իրեն հետ միայն մէկ ան-
դամ գտնուելու բարեբախտութիւնն ունեցած
եմ :

— Ո՞հ, թողութիւն ըրեք պարոն, ձեղ կա-
տարելապէս կը ճանչնամ . հարսանեացս հան-
դիսին ներկայ չէիք :

— Այս, տիկին :

— Եւ երկանս հետ յոյժ շահագրգիռ խօ-
սակցութիւն մը ունէիք . վասն զի իր ձեռքն
ընդհատելու յօժարութիւն ցոյց չի տուաւ պա-
րելու համար կնոջ մը հետ, որ իրեն կը սպա-
սէր և որ այնքան պարողներու առաջարկու-
թիւնները կը մերժէր .

— Տիկին Ատոլֆ իմ մտերմագոյն բարեկամ .
ներէս մէկն է : Այս ատեն ալ . ինչպէս այսօր,
ուղեւորութենէ կը գտանայի, և աւելորդ է
ըսել որ երկար բացակայութենէ մը յետոյ
երկու մտերիմ բարեկամք կամ մանաւանդ գըպ-

— 109 —

իրենց բովանդակ մարմնոյն մէջ : Եթէ մենք
ուզէինք, չէինք կընար փաստաբան, բժիշկ .
դատաւոր, բանաստեղծ, հեղինակ, վիպագիր,
լրագրագետ, խմբագիր, և այլն ըլլալ : Բա-
նաստեղծութեան և վիպագրութեան մէջ կա-
նայք արգէն մեծ փորձեր կատարած չե՞ն : Ո՞վ
կընայ տարակուսիլ մեր ճարտարութեան և քա-
ղարտութեան վրայ : Չի զսպելու և ձիբնժա-
ցարանի մէջ կառք վարելու մասին, երեւակա-
յեցէք այս յանդուզն և արիասիրտ ձիախաղաց
կիսերն և ըսէք թէ երիկ մարդիկ կարո՞ղ են
միթէ անոնց ըրածը կատարելու : Եթէ հարկ
իսկ ըլլայ պատերազմի երթալ, և թշնամեաց
գէմ ողորիլ, միթէ կարելի՞ է ենթադրել որ
մենք իրնանք սուր գործածել, հրացան պար-
պել և թնդանօթ արձակել . . . : Նորէն կը
կընեմ թէ կանայք ամեն բանի կարող ըլլալու
համար եւելթ ստեղծուած են : Պէտք ունիմ
ձեզ յիշատակել այս հոչակաւոր կիսերն, որոց
անուանք անմահ պիտի մնան յաւիտեան : Չեմ
ուզեր խօսի ձեզ ժանն . ա' Արգի վրայ . վասն
զի նա մասնական փառք մը ունի . բայց Գա-
թէրին, էլիզապէտ, Մարկըրիդ տ' Անժու , Մա-
սի-Թէուէզ և այլք բաւական չապացուցի՞ն թէ
կանայք իրաւունք ունին հրամայելու, քանի
որ անոնք գերագոյն յատկութիւններ ունին է .

